

բառերը հիմայ ալ նոյնպէս կը գործածուին : Իսկ թէ որ Շաբելոնի խառնակութենէն ելած նոր լեզու մը ըլլար հայերէնը, պէտք էր որ շատ փոխուած ըլլար ետևի դարերուն մէջ, և հիմա ան առջի անունները շատ տարբեր կերպով զուրցուեին :

Դարձեալ, ինչպէս աս յիշած անուններէս ալ կ'իմացուի, առջի մարդիկ հիմակուաններէն աւելի իրենց շինած քաղքին, կամ մեծ բան մը հանդիպած տեղին՝ իրենք անուն կը դնէին . ասկէ կրնանք ըսել՝ որ Շախիլուան, Լուիլուան, Արթուր անունները, և քանի մը ուրիշ անուններ ալ լոյնահապետը դրած պիտի ըլլայ : Լոյն հետ կ'իմացուին նաև իր որդիքը, ինչպէս որ Հայկ մէկէն 'ի մէկ իր քաջութեր փառաւորուած տեղերուն անուններ դրաւ, հարս, Պատեղանք, Հայէալէն : Լու չկրնար ըսել մէկը՝ թէ Շաբելոնի աշտարակաշինութենէն մտաւ ան սովորութիւր, այսինքն փառքի համար իրենց անունը թողուլ շէնքերուն վրայ . ինչու որ ջրհեղեղէն առաջ ալ Լայէն իր շինած քաղքին՝ որդւոյն անունը դրաւ լոյն, ինչպէս որ մեր Շամաւիր նահապետն ալ իր թուանը անունը դրաւ Լորասի գետին :

Վյուշափ ու այսպիսի պատճառներով հաստատելէն ետքը թէ մեր լեզուն աշխարհիս առաջին լեզուն է, և իր հնութեանը մէջ ինչուան հիմա խիստ քիչ փոփոխութեամբ մնացած է, կը թողուլ որ ուսումնասէր ու լեզուագէտ անձինք աւելի ալ ըստուգեն ու պայծառացընեն աս կարծիքը . և յիշեն՝ թէ աս կարծիքս գրրով հրատարակողներուն առջինը եղած է մեր բարեյիշատակ հայել վարդապետը Շամշեան, երկրորդը բարեյիշատակ համարդիկ ու ուկաս վարդապետը Խնձիձեան, և երրորդը

բազմարդիւն հայութիւն վարդապետը Շամարեան, որ հայոց լեզուին առաջնութեանը վրայ Ա ենետկոյ Շ թէնէն ըստուած Ճեմարանին մէջ լատիներէն ճառ մը խօսած է 1828ին, և բոլոր հոն եղած իմաստուններէն գովեստ ու հաւանութիւն լսեր է :

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

Այնչափ խաղացիր որ ահա յոգներ թուցեր ես, որդեակ : Բոլոր օքը ի՞նչ ըրիր տեսնենք : Աւ խարհս երեւալ ամեն արարածներ իրենց պարտքը պաշտօնը կատարեր են . ահա թուշուները ձայներնին քաշեր են . մեղուները բզզալէն դադրեր են . արեւուն ըսյուր փախչելու վրայ է ծառերուն ծայրէն ու աշտարակներուն գագաթէն . աղանին իրեն բունիկը քաշուեր է . ծառերուն տերեները իրենց տակի բոյները կը ծածկեն . ահա մութը կոխեց : Դուն քու օրդ ի՞նչպէս անցուցիր, որ գեակ :

Մօրդ քովը երթաս նէ՝ ի՞նչ պատասխան պիտի տաս : Առաւոտը ի՞նչ խոստմունքներ որ ըրեր կիրեն՝ կատարեցիր թէ չէ : Աւդիչի պակասութեներեցիցը . մէկուն մէկալին ողորմեցար . ընկերներուդ հետ սիրով ու անուշութեամբ վարուեցար թէ չէ :

Ահա, կուգայ մէկ ուրիշ իրիկուն մըն ալ . առերկայն օրդ ալ իրիկուն կ'ըլլայ . ան ատենն ալ յոդ . նած կ'ըլլաս, բայց չէ թէ շատ խաղալէն : Ան ատենն ալ մարմններ կը թուլնայ, աչուլներդ կը դոցուին, և գու կ'ըսես թէ և ինչու այսպէս ուշ կը մթըննայ . ես քուն ունիմ, պառկիլ կ'ուզեմ : — Աստուած տայ որ ան օրն ալ այսօրուան պէս ճակատդ բաց ըլլայ, իիդշդ մաքուր ըլլայ մեղքէ ու մեղադրութենէ : Ի՞նչ պատասխան պիտի տաս անցուցած օրուանդ համար, անցուցած կենացդ համար : Զեռքդ բաց էր արդեօք . միրտդ թթած էր արդեօք . իիդշդ ապաշխարութեամբ մաքրուած էր արդեօք . բնութեան ճարտասան լեզուն հասկրցուց քեզի իր գաղտնիքը, և քու միրտդ վեկայեց թէ որ բանն որ խոնարհ է՝ նոյն բանը նաև մեծ է : — Աս բաներս թէ որ մտածես, որդեակ, յոգնածութիւնդ կ'անցնի, և աս մտածութեան համը կ'առնես . ան ատենը կը տեսնես որ մութը կը կոխէ, բայց գուն չես վախնար, և այսօրուան պէս հանդիսա քուն մը կը քաշես քու մօրդ գերկ :

ՎԱԼՎԱՍ բահասագէնդ ամբիկոյ :